



Խ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԸ

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐԵԱՆ, ԵՂԻՇԷ ԹԱԴԵՈՍԵԱՆ, ՍՏԵՓԱՆ ԱՂԱՋԱՆԵԱՆ,
ՎԱՀԱՆ ԳԱՅՖԷՉԵԱՆ, ԳԱՔՐԻԷԼ ԳԻՒՐՋԵԱՆ, ՍԵԴՐԱՔ ԱՌԱՔԵԼԵԱՆ,
ՅԱԿՈՒԲ ԿՈՉՈՆԵԱՆ, ՏԱՐԱԳՐՈՍ, ԱՆՈՒՇ ՍՍԳԻՆԵԱՆ, Վ. ԱՆՈՒԿԵԱՆ:

Հայաստանի նկարիչներու կենդանագիրներուն այս խմբաւորումը մեզի զրկած է մեր աշխատակից Պ. Արամ Երեմեան: Այդ նկարիչներէն սմանք հանրածանօթ են արդէն՝ գէթ անունով՝ ամբողջ Հայսթեան, այլք գեռ քիչ ծանօթ՝ արտասահմանի մէջ: Պ. Երեմեան զրկած է մեզի նաեւ այս նկարիչներէն իւրաքանչիւրին վրայ հակիրճ կենսագրական ծանօթագրութիւններ եւ անոնց կարեւորագոյն գործերէն սմանց լուսանկարները:

Այս թիւով կը հրատարակենք խմբանկարը. Մարտիրոս Սարեանի մասին ծանօթագրութիւնը եւ այդ մեծ արուեստագէտին գործերէն սմանց վերարտագրութիւնը: Յաջորդ թիւերուն մէջ սլտի հրատարակենք հետզհետէ միւս նկարիչներու կենսագրականը եւ անոնց գործերէն նշանակալից նմուշներու վերարտագրութիւնը:



Ծ Ա Ղ Ի Կ Ն Ե Ր
(Ա.Տարուա) Փարիզի մէջ)

Գրքի ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐԵԱՆ

Պ. Երեմեան քանի մը տարի առաջ Յովհաննէս Պողոսեանի հրատարակած Արագած երկշաբաթաթերթին զրկած էր արդէն իւ. Հայաստանի նկարիչներուն եւ արձանագործներուն վրայ շարք մը յօդուածներ՝ պատկերներով զարդարուած. այդ յօդուածները յետոյ հասօրի մը մէջ ամփոփուած ըսյս տեսան Արագածի խմբագրութեան իննամբով (1): Պատկերները գոր մեզի զրկած է Պ. Երեմեան, ամենամեծ մա-

սամբ՝ չեն երեւցած Արագածին մէջ ոչ ալ ուրիշ ո եւ է հանդէսի մէջ, միայն մէկ քանին Արագածի հրատարակութենէն փոխ առինք:

Ներկայ խմբանկարին մէջ հաւաքուած են Հայաստանի տաղանդաւոր նկարիչներէն շատերը, բայց ոչ ամենքը: Հոն կը պահին օրինակի համար Փանոս Թէրլէմէզեանն որ երկու տարի է ի վեր Երեւանի մէջ կ'աշխատի եւ կ'արագորէ, Գրիգոր Շարբաբջեանն որ Թիֆլիս կը մնայ եւ Հայ նկարիչներու խումբին մէջ իր յատուկ տեղն ունի. Պ. Երեմեանն մեզի խոստացած է այս խմբանկարին մէջ պակաս արուեստագէտներուն ալ կենսագրականը եւ գործերէն նմուշներ զրկել Անահիսին:

(1) Հայ նկարիչների Այմանախը, խմբագրեց Աբամ Երեմեան, պատկերագրող հրատարակութիւն. 1926, Փարիզ: Գին՝ Թրանսա եւ գաղարկեր՝ 40 Թրանս, արտատպան՝ Երկու տար: Դիլիլ՝ Օ. Boghossian, 28, Rue Serpente, Paris.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԸ

1.— ՄԱՐԻՏՐՈՍ ՍԱՐԵԱՆ

Հայ նկարչութեան նոր հոսանքի ինքնատիպ նկարիչն է Մ. Սարեանը, որ իր վրձինով յայտնի է ոչ միայն Ռուսաստանում, այլ եւ Եւրոպայում:

Նա իր արւեստով իսկական Արեւելքի նկարիչն է, Եւրոպական նորագոյն տեխնիկայի օգտագործումով:

Երեսուն տարիներից ի վեր ծառայում է նա այդ արւեստին: Այդ երեսուն երկար տարիների ընթացքում նա հայ նկարչութեան ասպարիզում կարեւոր նախնիներ է արել: Մեզանում նա առաջին նկարիչն է, որ առանձնապէս ուսումնասիրել է Հայաստանի ու Արեւելքի գոյներն ու ձեւերը եւ նրանցից կերտել է իր ինքնուրոյն արւեստը:

Նրա արւեստի աստիճանական զարգացման պատմութիւնը կարելի է բաժանել հինգ գլխաւոր շրջանների:

Առաջին շրջանն ընդգրկում է 1900—1904 թ.: Այդ ժամանակամիջոցը նրա գարնցական ազդեցութիւնների եւ միաժամանակ նկարչական կազմակերպութեան շրջանն է, որ առանձնապէս արտայայտում է Մոսկուայի Գեղարւեստական Դպրոցում:

Երկրորդ շրջանն սկսում է 1903 թ-ից: Սարեանը Մոսկուայից անցնում է Երեւան: Հայաստանի բնութիւնը, արեւը, ասիքը, հարթ տանիքները, հասարակական եռուզեռը գերազանցօրէն ազդում են նրա վրայ: Նոր սպաւորութիւնների ազդեցութեան ներքոյ բեկում է առաջ գալիս նրա մէջ: Ռէալիստական տեսարաններն այլ ևս չեն գոհացնում նրան եւ նա ընկնում է սրունումների եւ ձեւակերպումների նոր աշխարհը: Սկսում է նրա համար ուսմանտիքական, ֆանտաստիքական տրամագրութիւնների մի նոր շրջան: